



Concordia



小トト 45

11-6066-015-01 (30-20486-015-01)

1851

ԵՐԱԾՈՒՅԹԱԿԱՌԹԻՆ,
ԵԽՈՑՄԱՆ + Կայսրը Կամբցիունին կը քանչեց : Զօրք ԿԵ
ՊԵՏՈՒՅԹ Բառախ Կայսուր Երկրադր որդին : Զանազան ար-
քածեր :
ԳԵՂՈՎԸ . Երկրին քաղաքական վիճակին և նոր պատշա-
ճառ Եղանակ ժողովքը Կը լացնեմ :
ԽԵՂՈՎԸ . ԵՐԵՎԱՆԻՒՄ :
ԱՐԵՎԱԿԱՆ : Ուստի մրց Հրափորակութեա Շեհամայր :
ԱՐԵՎԱԿԱՆ : ԱՆ ՆԵՐՎԱԿԱՆ : Անշախոյի Ծառ Եղան ԲԵՐ-
ՎԱԿԱՆԻՒՄ : Երկրագար :
ԱՐԵՎԱԿԱՆ : Պատշաճ Երեսի ինդիբը :
ԱՐԵՎԱԿԱՆ : ԱՆԴՐԱՅԻՆ : ԱՐԵՎԱԿԱՆ : Մեծ Երեսն Լ
Հայուսանի մրց անեցան աղջկութիւնը :

Ասիմէ, և ինձենցիք քայլ Մուզոնէ ևս Ռաբնէին
քով Դափնիսնեց գետերը սասատիկ յորդեցին
Ալբրիդ բայր համարդշկիր ալ փրցոց տարու-
նաւու գիննդա գետը Պատամոյի մօս տեղուանիք
կախեց ու ծածկեց : Ես ամէն հեղիղանց տուած
վասոր գետ տեսող շինացուեցաւ : Կայեմբերի Հին-
Ահնեափի Ս. Մորիկի Հրապարակին վրայ նա ակ-
ներամ պրատեցան, իսկ առևլ տեղ մորդիկի իրեւոց
առներ հանոնելու համոր ստիպուեցան բեռնակիր-
ներին շաղկուած երթալ : Ամոց թիմ առ չըկրա-
սաստիկութեան վոր նաւու ու զդին միզիկ մը երա-
կես դիշերուուն մօս 18 Ժ. անդ դիմուոր մակուէի
մը մէջ թրեսա անուն շօդենաւը կը սարտենին,
բայց Նովին մշտած կահանենը զարնելով՝ մակշըլլ
տապայիցին, և բոլոր գնանդները ցիին մէջ թու-
գուեցան : Վասու ամէնն ալ կը խոզաւէին, եթէ շ-
գենահն նաւազներն անթշապէս զիր մէջ նետաւե-
ըլի, զանոնք շնորհին : Վրաւանուն Հարաւային
հօֆէ առ ասամձանի ասասիկ էր, որ Ա. Մորիկի
Հրապարակին մէջ պատճական միշտատիկ համար
երեւելի եղած ծոզ մը տեղուն փրցոց ու մօսաւոր
եկեղեցւոյն կույի կամքենդներուն վրայ նետեց : ՅՈՒ
տարին է մեր հաս ասանկ դէմար և ը պատուած :

Ներս համար հիմնական ընթացքը բամեւ : Եյսպես
ու դա հերեցի ընտրութեան առ աջարիկն թիւնը՝ ան-
ամեն գրգռութեանց եւ դաշտնի հսարքներուն
պատիւ եղաւ, օրմենամբ շատ ժամանակի վեր ին-
ս եկուած մեծագոյն մասը պատավարութիւնը ձան-
ձրացուց ։ Գողցեցի ու ազդացին ժառովըն մէջ
կարգաւորութիւն սփրող կողմանիցութիւն մը կար,
օրշափ որ ապաժամացից լուսնը դիրենք մարզուն կը-
լսուեմ : Եացց հաղիւթեւ նշան գոտանոր խորհրդ անոցին
կարծատես անբանելուն անտութեան շրջանակիւն
քիչ մը հեռացաւ, հաղիւթեւ Մոցիսի ՅԱՅՆ ըն-
տրութեան սրբնաբը՝ մեծագոյն մասին տեսականու-
թիւներ կեռ մը ապահովուց, անմիջապէս իրենց առ-
գրուեան պահութեան մէջ բնկան, որն որ շատ
ժամանակէ վեր գալլրած էր, այս բնկն մէն տէրու-
թեան մը քաղաքական վորուս թիւնը ճամարակի («Ք-
րանչ») խաղի մը եւ կամ թեւ աւելի եւս փիճակա-
խաղի («Քանչույն») գործուցին։ Քոնի որ մէծ առցոյն
մասը քաջապահ ինեամբ մը առ բաները մէկի շի-
նողըր, ամենեւեն շինուար յուսացուիլ որ հիմն-
կառան շինով ութեան վիճակը մոփութ :

Ա Բ Ո Տ Ր Ե Ա
Ա Բ Ե Ն Ա Ր, Կ Ա Տ Ե Մ Ե Բ Ի Ւ 10
կ Ա Յ Ո Ւ Ր, ա մ ա ն ո ւ ծի լ Հ ա մ ա ս ա ն ը լ ա ռ ձ հ ա մ ի ո ր,
գ ր մ ե ն է ն ե տ դ ա բ ա ւ : Վ ա յ ն ա ն ե լ ժ ո լ ո վ ո ւ թ զ է
վ ա յ ը շ ա ս տ ի մ ս ո վ ե ւ ո ւ ր ա խ ա ւ թ ե ա մ ի ք ը ն դ ա ն ե ց ա ւ
ո ր ո ւ ծ վ ր ա յ ի պ ր ը շ ա տ ա ն կ ա մ ի ի ր հ ա մ ա ն թ ի ւ ր
բ ա յ ո ւ ն ե ց : Պ ա յ ո ւ ն ի ն ա յ ի գ ա յ ա տ ա յ ե ս ն կ ո ւ ն ա յ օ ր
ի մ ն ե լ ե ւ ո ր ո ւ ծ հ ր ա մ ա ն ա ս ա մ ա ր Ծ մ ա ր ը ր յ ա ն պ ե ր կ ի շ
ա ն ա լ բ ա յ ը ր ի ն ա մ ա ն ա ս ա մ ա ր ա ն ա ս ա մ ա ն ի շ ա ն ի ն ա յ ը ր
ի մ ն : Կ ա յ ո ւ ն ա ր ո ւ ր կ ա ն ց , ա ն կ ա յ ի ա ղ ք ր տ ա ս ա ց ա
ս ա ս ո ւ զ ը ր մ ո ւ թ ի ւ ն է պ ե ց :

օրին կոտամաղքին առ աւագ իշխաններ մայորաց
աշխատաւ : Կայսրը Ա. Հայաստանին գտնալու պէտ
եւս զրաբարեստի զգեստ հարթած՝ իրեն պայելու
թիւն եղաւ : Որ ատեն նայն տևադ իշխաններ այլ տևա
սրբակուն զրաբարդին զգեստ հադած էր : Անոյն Դի-
նոյն կայսերաշուր իշխաններ պատուցին զինուորակա-
հանես մի համատեսու :

— Վեցած ամսոյն վերդիրը Սոբիրիոյի, Գերոյ
և Անելետիկի գուառաներան մէջ ասասիկ յօրդա
համաձայն զալուն պատճառաւ բողոք կատերն ո
չեղշեցած ըներթ արագք կորդի շատցան, ե
բայց անձիւ անդիր հօնիսրդ՝ ահազին մասնե
ութիւն։ Սոբիրիոյի մէջ Ցրաւան գետն ամսոյն Յին մի
ըն բարձրութենէն 17 ոտնաշափ մեր եւս, Մար
գուրիկի բոզի կամրջին մէջ մնալ քանզեց, եւ ո
մի՛ շատ կազմեց ուղղվեց։ «Եցնուես Դիքոցի զանազ
անացին չենք զանաները չափողանց կերպոց լեցուե
ցան ո իրենց ճամփեն դուքս եւան։ Դրինեղ քառ
լին մէկ մասը, Կրասնեմու անուն հովիտը, ի ենց
քով իսկա մէծ ադարակներ ու շատ մեղերո
նութիւնները բողոքավիճ չի առ եւն։ Խակ Անելետիկի
պատճառներուն մէջ պատճառահանց չեղշեց զարդերէ
մի՛ տեսնեած բան չէր։ Ըերբանցի քով լուշ կա

Գ. Ե. Պ. Բ. Ա.
Փառք Զ. Հակոբեաբերի ՅՈՒՆԻՑ-ՀՅ լըստի Փառքի թղթի թղթակիցը հետևեալ յօնաւածը կը դրէ
որն որ Պապպիսից հմականն պիմակին վոր աղեկ
լոյս մը ապահ համար պատշաճ կը համարին հա-
զնել: Աղջոյն յոդովիրին մեծապ զն մասն, ինչու-
կը կործ ենք, լիւալի իրաւունք ունի թէ որ Մայուս
ՅՈՒՆԻՑ ընտրութեան օրէնքին նշանակու զէմ ուժ-
գութեամբ ու պայտեցութեամբ մը կուռելու ըլլայ
Հայութի երեցաց որ նցն օրէնքը Պապպիսի մէջ
կորդ աւորութեան զինաւոր ունին է, որուն նշան
ունանց անձին ու ցուսուի Տէսաւութիւններու գուռ-
եւ մուսոր բանալու չիկինար ըլլայ: Խոց նցն մէծա-
գոյն մասն այ ոչ սակա յանցաւոր է, վասն պ-
այժ մեան զժաւարութեանց ու կրծուայ պիմակին
նիզն այ շատ պատճառ եղաւ: Առաջ Է՝ Ածագըն
մասը Գորդիայի ամենէն մեծարոյ ու երեւելի մոր-
դիկներէն կը բարձանայ, որուն հայրենեաց սեր-
հարուստ տեղեկութեանց ՀՅ մասուցած էն, բայց
իրենց սուր անութիւնը մինչեւ հման միցաւ, բայց
թէ լ վերջն առաջ ապրանք մէջ իրենց վաս սփրա-
ռայ գործեանց ու խօրհրդանցի մը փարլահագի և
ակար Վարժանցը: Տակուին իրենց վրայ կը տիրի ա-
սուս կարծիքը թէ օդապիսի երկիր մը որուն հաս-
տառութեան հեմք խախտած է, մեծապ զն ու վո-
րագ զն մասերով (Պայօրին, Պանօրին) եւ Յու-
նիսի թողաւորութեան (ոյս նախ Լուդ, Պիմակը-
սին թոյ աւ որութեան) վասակար հասպներով ու
աշմաւէներագի կրնուն կառափարին: Իրենց ըստ ա-
մենէն մէծ սփրանցնեն ան եղան որ նոր գոմէներէց
մը (Ֆուլնիֆիլ) ընտրութեան յանցուղն ինչին
գույս հնակցին, որով հասպակապիտութեան ու ա-
երէցը պրեմէ սպոնիցին, որ մենք վնայր պաշտպա-

Առաջնապետական կողմանցութիւնը, որն որ շատանց 1852 Երրորդ տարւան կը սպասէր, Հիմնկ արքէն կը խրոտի առ անհերթ որ իր բազգալուները դրսի հունվար կոչվի է: Առաջուածք անեցողները ճնշուած են, որութեանները նորէն սպեցան. 1848 Ինքիւզի գրի գեպքերը, Գեարուապի Տեղեղասասա ապակուամիները նորէն կը սպասնայ յարձակի: Ազգային ժողովը կարգուարութիւնը դրսէր. Համար մինչեւ Ձմեռի ըստան ըստան ըստաններն ի՞նչ օգուա ունին: Ակր ժին տարբիւները շատ աշխատութեանի տարրածած խորարարութիւնը պիտի որ խանգարի, և պատճառն իրենք պիտի որ բայն:

Հային ամիս մը կ'անցնի, որուն մէջ Հարի շրջը նահանգ մը պաշարման միջակի մէջ դնել, մի ժին Կարդյան, որն որ առաջնու յեղափոխութեան առեն իսուսամենն ունենեն քիչ դպած Երկիրն էր, Հիմնկ յեղափոխական կողմանցութեան ժողովարանն էղած է, և Մահճինին նոր տուած յայսարարութիւնը յարտնի կը ցուցընէ որ Խեմիդ գլուխն է վերքները արիւնախանն, վայրենի, թիւնութափ ժազզը մը կայ, որն որ այլաշի առեն կը այսանայ, որուի որ անմասութիւն մը, անզգոյն ժամանակի մը իրեն ցանկալի առիթը այս, որով իր զորհուրեյի տեսական վարդապետութիւնն իրական արիւնաչեղ ճշնագուաթեան դարձրեն:

Ամեն չորս կիցքերը, ամեն գ ժուլյուսի թեամբ ճշն.
շուած վայդարիկները՝ 1852երորդ տարւ ամ կը սպա-
սեն, յորդակինեան ամեն պատահ և ամանակն ու բա-
ղէն կը զիտեն: Աս սպասանակն զիտքերը՝ միա-
բան, ապջու եւ կառափարութեան հետ ձեռք ձեռ-
քի առաջ մեծացն մասը (majoritē) ինսոյ ըստեր
Աթենա: Հիմակ նոր կը ձեռքը շնորհ պատճեն ու
ուանց պատճապահի թող տուած է, եւ բայրութիւ-

իրաւունք ըստենար՝ թէ որ վասալլին հուման ա-
տենք՝ պատմէշին տակը պեղած ու. Տեղեղը բռնելու
ակրա: Կանչ գանձերու բիս:

— | Տ-Ն-Հ-Յ-Շ բարի իրը նոր սրբածնեից քայլ պա-
պէս կը խօսի : Նոր պաշաճնեայք առ հասուրով կոմհ-
պանազական կողմնակցութեան կը վերաբերին , բայց
իրենցու ամենն են մէկը երեսէի անուն որ եւ կամ
խօրհսովանցի մէջ ազդեցութիւն չունի : Առհմա-
նագրական թագութութեան ամ ժամանակի պատկիսի
պաշաճնեից գամհմէ մը անկարելի էր որ կազմուեր .
իրենց ընտրանելուն համար պէտք են նախ շնորհա-
իսլ ըլլայ ան արոտառութիւններուն զորոնք սահմա-
նագրութիւնը հասուրակուղեառութեան գահէրեցին
կը շնորհէ , եւ երկրորդ՝ կարդառութիւն ուզող
կողմնակցութեան զանազան մասերուն պիտուրները
կառավորութեան գործքներու մէջ զործ անելու . ան-
հնորդառութեան : Են լրացիներկը՝ որոնք կը կար-
ծեն թէ ապացին ժողովքին մէհագոյն մասը միա-
բան է եւ մէծ զորութիւն ունի , ուուդ . Կարուեսնեն
ու զործ զորութիւնն անշառ չու զեշ ու հինազական
պիսար համարին : Խոհ մենք այսպէս շուտով եւ այն-
ովեւ բացարձակ զատաստան չենք ուզեր բնել , ո-
րանին եւ հիմնակառան եւ ելուզ պաշաճնեաներուն
մէջ իրական երեւելի առորդերութիւն մը չենք ան-

ներ : Թէսպիս Պարուշ, Առաջ եւ իրենց պաշտօնակիցները պատգամանոր էին, ի մերայ պար ամենայնի ազդպին ժողովքին մէջ Հաստատուն նեցուի մը չունէին. Անձագլու մասը իրենց պիտու, և. շատ անգամ ականց, բայց ամենը իրենց շետեւ եցաւ : Ընդուր միոյն բառ երեւութիւն խորհրդանոց առուած պաշտօնեաց էին : Կը ցուեմոր որ ան երեւոյթն ալ հիմնէ օշնացաւ, բայց ի՞նչ ֆառ ունի : Մեր առ նոր պաշտօնեաց լրած չափաւոր ընդունելիութիւնն արդ արտօցնելու համար՝ որչափ որ կազմեի և իրենց նախին ընթացքը քննենք : Գորդե՛ն պարզաբն առեւնանաւ յառաջադրու բորբագին որկեանէն էր : Աերքն Ծերունիքի նահանգներուն ազստամբութեան մէջ մէծ յանդութիւն ու գործունեութիւն ցուցուց : (Ասիկու առ անց դիմուլու, և. Հաւանութիւն տայս պաշտօնեաց անուանուած էր, ուստի եւ բայց արձակագիշու պաշտօնը չընդունեցաւ, անոր համար հասարակակեալ թե ու գոհերեցը հարցազրկցու Տամբի Առանի բորբագին ասեւոնին ընդՀանուր գործ աշակեց արդարութեան պաշտօնեաց անուանին) : Դիրից առջ առենականիներուն մէնինին մէջ միշտ մեծ ազդյու մասին չեւ ամ միաբան էր : Ճիշոյ բանի մը ամիս յառաջ որոշուեց տաժանահանց դաշնին մէջ նցյն պաշտօնն ունէր : Իր քաղաքական երեւութիւն կողմնուել, մէտ որ ուներ նէ, յառաջադրու օրէւանեան էր և հիմն պանարքը եւնաւ : Տը թորինեի և ուղ : Փիզիկպատին ժամանակը ժարիգի բազրուն առնեանին մնդ հանուր ժամանակաւուն էր : Իր պահապատղակուն ջուրն ու եռանցը եւ լուսութենութ գէմ լրան ամենուն յաշուի է : Խճճէց առ բան ի փորձց դիմէ և ուսած բարիկանաւը էր կը մէշէ : Աերքն ժամանակիները կը կողծուեւի որ օրինագրութիւն պապետութեան կազմակից է : Խառն անգամ կոշիք ու վրան սինաւորական բարու բարու փաստաբանութիւնն ըստ : Պապակիանուգա բարու պատարանութիւնն ըստ :

Հազրու ու Գորդու ապղային ժամկերին անգամ է ու
ու օրենարարութեան կողմեակից, և մըս մէծապղյու
տասին չեւ միաբան: Աւել-Վանց զրապեան ա-
ռավին անգամ է որ քաղաքական թատեր քայ կ'ե-
լ: Իր զինուարական անունն Ուփրիին մէջ առաջն է:
Վորկա պրատեց հասպահագետութեան գահերե-
ցին միտեազ է: Արարեան հրեակ ալ քառաշատա-
պէս որհ գոնովական պաշտոնակիր ունինք և ան
Մայսիս ՅԱՅՆ ընթագամեան օրենքին վայ հասպա-
հայի առաջնութեան գահերեցին անհետած քայակար-
թեան նկատմամբ և այս կախը գեր կը ամէ է: Ցա-
կացին աչքինուա առջնութեան ունինք ան խոսուամի-
զորն որ միք ձախուրդանաւերուն ըստա, և և բառ-
խուարութիւնը զբու որ կը ամեզզ քաղաքական
ընթացքին նկատմամբ կարգաւորութեան ան կազմա-
կիցներուն տառա: Պաշտոնական ըստին բիթին

վերջացաւ : բայց քաղաքականություն գետ կը ուժիւ :
— Ուստիսիր ծովակալութեան պաշտօնեան
Եկեղեցիութիւնն ու ծովակալն իր տերութեան
համառոր մէկ դրույթն համեր փարիզ եկու : —
Պահպահէր Փարիզին կը զրե մէկ Անդ Նարուան ա-
ռուարձանին մէջ զը ըստի : Խօյն գահէրթց բնարկելու
այսնը սկսած ճապագական մէջ կունց կունց ուս-
տաեալի : Բայց զորագուներին ու բանին պիշտոփ
կոսած չեն : առանձին մէկու մը անձնուկան դա-
տախրութեան համեր փայլ չունեն : բայց սասա-
յան թեամբ մը կը դրացեն մէկ պրոյած են 1852ին

Կազմակցութեան գեմ շնուռած է և ի վերայ պար
առնելոցնի, ինչպէս որ յառաջարձնէ կհնձդադրուեր,
ունաբաւեան օքենքին ֆնջումը կատադրիկէ: Խնդ
րը ինդքէր որ աս ստամորդութեան վայ շու-
մայ խառնի: բայց Պէրին զեմ եղաւ և առաջ-
արեց որ նոյն ինդքիրը քննելու համար արաւորց
կարդի յանձնարարական ժողովը մը գրուի: Զա-
ւահերդան ասոր գեմ բրորեց: Ադրաբանէն կահերե-
ցն ինդքիրը պոշտապանեց: Խորիներ պաշառնեան
աշբիւն առաջարկաթեան գեմ եղաւ: Վզգային
հոգութերը ինդքոյն վայ շուտով խառնելուն հար-
իւար ըլքոց մերժեց, որով առաջարկութիւնը,
յրեմէ կես մը մեկին չզուեցաւ: Ասոր վայ ող-
բային ժողովքին մէջ սաստիկ ազգուկ եւ շիփմու-
թիւն երաւ: Իսկ հին ժողովքը հանդարձութեամբ
որ ընդունեթիւններն ըստ: Ցիւրեն 582 քուէի մէջ
ՅՈՒ քուենց ժողովքին գամփրեց ընալուեցաւ:
Արտօյ, Տարի եւ պահառ ա՛զի գահերեցի փախա-
րորդ: — Ըստոյ նին ողբային ժողովքին ողբային
լրաստղանիւրը (ԱԿՐԵԱՆ) գահերիցուն առաջար-
կաթիւնը քննելու համար յանձնարարական առաջով
ը գրին, որուն անգամներէն 13 Հոգի նոյն առաջ-
արկութեան գեմ եւ միոյն 2 հոգի ի նպաստ քուէ
ուսի՞ն:

— Հուշ քողքին բնակիցներն Այսիրդ իշխանները ու արտօնամից անսպասման արքունիք զորացնելուն ինքը ապագայից մը առաջ է առաջիկներ որ անսպասման մասունքն է ախքերը համեմէն եւստ. անցած առաջն արուեստից ու դիռութիւններ համապատասխան մը հիմնելու զորացնութիւն:

— Տեղապահ լուսներ կը դրէ որ ճենափակի տպապահն
աշխազան գորբքն հրամանաւորը՝ պր. պառեւ զի գի
ր պաշտօնէն մերժուեցաւ։ Արան մէջ կուկոն կար
ու հայուսիապետականներուն եւս հասցուց թիւն
անենու։ Պապաց ըստու ճանքուն վրայ ծանութիւնն
իր մը զրուած էր, որուն մէջ Սահմանադրութեան
պարագանեան առանձնելիութեան, 1832թւուր ու ունի իւ հեր-
թան գրուած էր։ Խայց է աս քանի առանձին մա-
տչան գեղաք մին էր, բայց եարք ծանրակիցն ու եաք
զաւ, որովհետև էրի որ սոսիթեանութեան պաշ-
տօնակրք այս թիւն վեր վար կ'առներ, ժաղովուրդը

ուղաց. Այս պարզէն առ Հայաստանի կը եւսպագինն ի՞ն
ագաւորին կատավորութեան ուեմ Հայութ զբա-
ձքը ամէն կոչը՝ ամոց պահանջն զեւուածել բան խա-

երու միոց ունիք եղանք, անոք համար կը համուցած կերպ հրամանացը մասուց տեսել այս զբություն ուշ ուշերական կերպով զբության պատասխաննեւ է ձաւ ունեալ, և է կ'աղաւեց՝ որ կը լուսադունքն դրաւ առ մեկունդ ու պատասխանն աղ տարբանդէք: Էն մենուն ծանօթ աս ակը որ կ'ըսէ մեւ Մէկազ կորմ է լուսեփ, հրամանացը քաղաքարավարութիւնն է մասունք արդարանքէր բարբերմինք ինձիք, ոչ ոս կա, առ առ աղջաներս յանց գեական բան որ չէք համարի:

Ըստ ուշադրության հերթ նաև մասնակիք՝ որին որ Տիեզերական կառավագան...

Առաջին օրուն համար Դաշն կը պարզ թէ
ինչ առաջնորդու մարդիկ ենքու եւ բարբար
ունաւուներու մէջ անվայի և եւ նախատաշուն բանն
ըլքը, Երա Քաղմերով Դէապուստ այ խարեց ան-
հական գետպանն, օրպէս զի հմասնեղաց արագին
թծոց պաշտօնեաց Պորդունաց մարդէցն ապ-
է պաշտօնեան նոյն անդքի ական գետպան Պր-
եման Ծեմէ եւս պատասխանա ունեց:

Արտաքին պայման իրաւունքն առաջ կառավագակեցած պայման է կը դնէ ու թիւ տեղայի և անդ ներքին բանն ու գործերուն շնորհած բանն ու անոնց մասն իրենց արարութիւնն առ մը չի առաջիր. հետեւ այս որ Լուս բարձրացածն կը առ կառավագակեց եւ ու պատրաստած առաջ դիմ է զարդ առ նշնչառ և նկատմամբ բառուն ընթաց ցիւ պատճ պահանձն է որ թեաւ առ որու նը ու նոյ զից ովհանակընքն պահէ ցը որ առանձ զնութիւն. հարք է որ նախ քննիլ որ Պատրաստին բաններն արդեօք ստուգ էն թէ ուստի թէ ստուգ խառնել էն. ին վախճանին հանելու համար առ քանի համար իւ կանու ըստ բարձր բառուն ընթաց կը առ կառավագակեց առաջ առ նշնչառ և նկատմամբ բառուն ընթաց ցիւ պատճ պահանձն

վիճակ տեսած ըլլայ՝ որ մի կախուզ օնքն դրանց գրաբար
ունի նշեցու չեղ է մարդու ու կրոգու ու մասնաւութեան չեղ
համար հապալնեան ։ Համար մասնաւութեան թէ անու համար անի՞
պատահ կը բան, որպէս ուստի թէ համաւութեան ինքութեան պատահ
անը բացարձու մէն ան եւ համաւութեան ևն շարժ եր
պատ իր դաստիարակեան ու կը պատահեն ։ Ըստ կը ցանի՞ ո
առանց տիտար ինու ինք մը վայ խառնուց կը ստիգմադ, և
պայն սինդ կը միջնաւարութեան որ կը յանառ թէ որ մի ազ
ևս ախտ կը արագած ընմարտութեան ու համաւութեան պատահ
առանց ու կը ըստ է զարդ որ իր խառնութեան ու առանց ու արդ ու
բարձութեան պատահ կը սինդ փառանակու ուն մին ու
ին նը պայն խառնութեան է առ բանն ու պատես ։ Առա հօ^ւ
նա առ որդ էն մէք Բարձրու թէ ան խառնութ օրինակներեան
չան քանի ունի որինակ ու կը խառ ուն ։ Առա ունի
խառնութ զեմ շնութ զրութ առեան:

շամանուց նախորդութեաւ Լօրու Բարձրաբազնին բանած առ
համբաւ վկայ Տէստեաւ եաւ Խօսից գածութիւնի ըթ կ'ընկէ
Լօրու Խալմարտինին Եւ որ Աղետառունին Բնչ Հօդն և
Խալմարտյաց ուկրածին ան մէջ քրոջորապես յանցաւառ
ըստ գէտէ եղածքը Բացց տեսուց Անդղեացի կ'ըստն ևս
պատճենին յայսունի է Առ բանին մէջ առաջընկն ՈՒ
կիրակուցոյն վկայ զ պահանջան են զորնոր անդղեաց
կամ թարթին իշխան ամրոցացաւութիւն պարուն կը նկա
սեն Այսու ՈՒինին իշխանութեան անդղեացաւ գահա

Հնա հորապոյին Երանոցի մէջ բանած ճամփուն
ձիստիւնը կու աղջ Աղջ զիսպիգ կ'ու զին նոյն
կողման տիրել, ցամաքի վոյ իսաւական յեղափո-
խականոց եներգու, իսկ եթէ ցամաքի ճամփուն չեն
կամ իրենց գամանունն համեմ և՛ ան առն բար-
քիր նաւատորմից կոյ, պատ հետ կը յուսուն որ
կաղինակուն նաւատորմից մ'այ կը միանայ, բայ ա-
յս որ նշանրի հասարակագիտութեան գեղեցիկ
արքը՝ որոնք 1818ին քիչ մը ժամանակ փայլեցան
1819ին նորէն երե մուս ։ Յատաջագըն երեւն միայ
հաղորդ Անրի եր Ըստ պայման խոսքոցի վոյ ուն-
ցած առ յարձակման ցանկութիւնը զպելու ։ բայ
առ առն ներդի անցան ։ Հիմա Կալլիս հասարակա-
կանութեան ողբությութեան գերի եղած է ։ —
Նյու կերպով բայց առ մը ընդուռքան կը խօսի իշխ-
իւն և լրտ Քամելլա բազմին բանած ճամփուն անուսո-
յանքին կը ցայլընելին ու Եւրոպայի զանազան աւ-
քաթեանց մէջ քաջորական յանկաւորաց դէմ ի-
շոք զրաւան միջցները՝ Աղջ զինաց կողաւուց
և Յանիկան կողմէն բուն մէջ բաններուն հա-
յանական լէն ետք ։ կը զայտ որ Բաղդադունիքի
ըստը՝ թէ «Ան անհարգութիւնները» որոնք եթէ
անին երկրոյն տեսերու ըլլան, անշուշ հաւագույն

իսամաքութեան հիմնանքը կը փորեն եւ սասահի
շողութեանց ճամփայ կը քանան, յև դափոխական։
Ները, բայսնի կերպով մը առ եւլու գրգռել է
Ամծինի կը հրասարակէ որ, կ'ըսէ, գետինդրո-
թեան օրերը կը մատիկան եւ թէ 1852ին Կապահայ-
կառավարութիւնները ժողովրդեան գաւառատանի
ձեռքը ողիսի մոռաւուին։ Իսկ Եղիշ զինուի արտօրին
գործոց պաշտեան առ խօսքերաց կը յայսնէ ու
ունակիքն մը պատահելու ըլլայ նէ, իր գործակցու-
թեան մաս առաջնորդ ենուան ուսու:

Հարացյան Ամերիկայի հողմբը ինչ մը դա
նախը և աշանգներու խմեր կան, պատվ թէ պար-
հապահապես մէն անոն անին, ոչոց իրա-
կան բռնի մէն պիտի զարդ առնց բարձր ու
ամենն աւքի արձակապետական (ահօն) տէ-
րութեանց կարգն ին, պատվածը. Համեմակերպ
Պատմոյի խառնիքն ազդումէն, յատաջ եկած ժողո-
վոր եաւ մէն մասը զետ կրթեալ ըստարք՝ զիրեն-
շավելու, որենիքնը որանէն տալու և ազգու պա-
տժներ զնիլով իրենց աշքը վախցնելու. Համե-
մակը ու ինաս կատարումքին մը հարդա-
ռի. Ա վախճառաւ հասարակութէն բռնին և սահմա-
քայքու մը տեղ զն կատարութէան վոյ Հա-
մակը (dictatore) կը զբոի, եւ ան ալ շա-
անում պար եւ հետո պահէ.

1936 բարբ իր կենցոց առեւ։
1936 տեղակ Հրամանագրամերեւն մէկն է Հրամանագրամերութիւնը պահապար պատճեան Համարութիւնը Ամերիկ Աստվածական Պատճեան Եպիսկոպոսի պաշտառը կամ Համարութիւնը թէ ան գահերթը ըլը, որն անը Ամեր լու պատճեանը (Վանդամի գետի) կամ Նաբեհանիւն (Վանդամի ան) Համարութիւնը

նիւն կը բառէի + ասիկայ 12 դաշնակից նահանգ ունի
երգ և լուսավոր անկախ Հասարակակաղթութեան ըլիւննե
և Արքակուոց ու Թարակուոց, որոնց ամէն մէկ
նմանապէս պյուղով գաշտեակից նահանգներէ ։ Կը
բաղադրուիք ։ Ուղինը ժամանակաւ Երազցիոցի եր
երկրորդի Պունիս Ծիրէսէի ։ Խոզստ երկայն առեն
ի վեր զանուբն պատճառներ յատաջ բերեցի ։ Կը
չնայոր որ իրեն ու Թարազցիոցի կայսրութեան սահ
մանուկից եղող Արքուուց Հասարակապետութեան
Մանդեմունց գլխաւոր գաւառն ու Հանձնուն մայ-
րաբազուք ձեւոք ձկէ և Արգեհնաբնեան Հասարա
կապետանիւնն էւստ միացցնէն ։ Անք նաեւ Մընգե
պիտօւնցի Օրիբէ զօրավարն իրեն կողմնակից գտառ
որն որ Խոզստն Պանդէ վիճակը խաւրուուծ զօրքերն
ընդունմարվ Նոյն գաւառին խել մը տեղերո՞ն ամ-
րեց, Վանդեմունց մայրաբազարը պաշարեց եւ նիւ
վերը Վանդեմունցի Հասարակակաղթութեան գաւ-
երէց տեռանեցու սկսու ։ Տեղայն բուն օրինաւոր
կոստափորութիւնը նոյն անիքան ու բունա պաման
յարձակիւնն գլւմ զնելու շատ եզնեցաւ, բայց չըքր-
ցաւ, յաղթել ու դրսէն յարձակովները նորեն դուր
վարժութել ։

Առ միջոցին Պուլնոս Եկեղեցին կազմանէ Քրաղի-
լիսյի մայրութաղաքը գտնուած Պը. Կուիտոյ զես-
պանը Առաջապին հաստինաւ. ու դից նուև որ Առնդե-
վառ շի գետակն ճանչցուք է Ծրագիլիսյի հաստին-
րութիւնը չէ թէ միօյն զանիկաց իրրեւ Առնդելիս-
տէցի գետակն ընդունեցաւ. Հապա նաև պնդե-
լով պահանջնեց որ նոխ իրեն գրացի Աւրուկուա-
Հասարակապետութեան ամբողջութեան ու անհա-
նութեանը ձեռք չդպրաւ ու յարձակալները զար-
ձեաց եւ քաշուին, Երկրորդ՝ առ յարձակման առևել-
Մանդելիստէցի կողմէրը կտնուող Քրաղիլիստինե-
րուած եղած սասարի մասամբ հասուցամ ըլլայ: Բայց
Առզա առ պահանջնեց Երբեք չէր հաւանէր, անոր
հանոր երկու կողման գետառներն աղ (1850ին
իրենց միջուղին տերն ու իրենց երկիրը գարձան-
էն առեն Ծրագիլիս Արքակուայի հասարակուու-
տութեան կառավարութեան հետ միացաւ եւ պա-
տերացի ուսուրասութիւն տեսաւ՝ Առնդելիստէցի
վայ յարձակողները գուրս վլրնեալու համար
Քրաղիլիս նաեւ. զաշնչը զրաւ Քրակուայի հաս-
րակապետութեան հետ, որ նմանապէս Երդ ենթի-
նեան հասարակադեատութեան ու Ծրագրիսյի մէջ
մէջ մաս:

Հիմնալ խեցիքները շիփութութեան բաւական արդի էին, առկայն տառն փայտ ուրիշ պարուղակ անել առ արքան և բաներուն վիճուկն աւելի կնճուեար բարին: Խողոս Գաղղիայի Նրբիւտուր ծավագետի ձեռքով Գաղղիայի աւրութեան հետ առեւտրական զաշինք մը դրաւ, որն որ Գաղղիացւոց շատ սպաս կար եր, բայց առ գաշինքն իրեն կողման ալ զեւ վաւերաբար չսարգագրուած: Խաղաս Արքեանինեան հասարակացետութեան բոլոր գոտնակից նահանգ ներուն իր գանձերիցութեան որպաշտեն հրամագիրն իմուղիքը իսպարեց ըստ ստիգմաթեան: Եղանակա պէտ հնառեղերան հասարակացետութեանց զօրա ողեան գանձերէները չըստ կողմի պէտք եղածին ողե շնորհ շիպեկին և իրենց բազմութիւն կռւսուիցնեան հասարելելն իսպան իրենց որպաշտունէն իր հրամագիրն իմուղիքը իսպարեց ըստ ստիգմաթեան:

զար հրաժարութիւն առաջընթառ, ու զալաւու իրենց տա ծանր բեռն դիրենք աղասեն, չև թուագի իրենց պաշտօնը թող տայր վախճանաւ հայր մատուանեց իրենց տա վիճակներան ցցցի համար նորէն աւելի եւս պատուալ ընարուելու իրենց զահին վրայ աւելի ամուր հաստատելու մասք Եւ իրք այ տանձկ դահներէցի մը հրած արման ցոյց խոյք եղած տաեն իր կողմանիցները մը կը մասնեն և անոր արգիւնքը, բայց թիւնն ու բար չափ ամանքները մինչև երկինք կ ամբանան ու ամեն ջանքով կը ցացընեն թէ ու պաշտօնին անեց աւելի յուրաքանչ չկայ, նոք որ հաստատ հաստատկապես թեևս միմակը գէշ կը լայ եւ ոյն եւայթ ևս գումարու վախճանաւ մէկան զարութիւնը լիր ասիսկեն որ կոմոց և ակրանց անձնկ դահներէց նորին իր պատօնին մէջ հաստատեն: Եւ ասար վրայ իր նար ընարութիւն եղածի պէտ հրապարական ուրախու

թիւներու ու լուսաւորութիւններ կը ըստաւ
Դցն սովորութիւնը պահենա Արքէնի մէջ ո
առն առջի կը կրթնաւեր: Խայց հաստակեածող առ
թեռն քանի մէջ անձ առաջնորդները իւս մէ Առաջա
տիւն ու անգութ բնութենեն, իւս մ'այ առ եր
կոյն անօնտակեան (իր 18 տարւան գահերից
ժհան) խոպէն կամ կառակերգութենեն, կշառաց
են, ուստի և առ անզամ կարդանան (Միջազգայ
ն մաս-ընդեւ երկու մէջ առաջնորդներն անոր չըս
ժարու մէ ընդունեցնու, Դաշտայի Տես երած ուսէ
արդիան զաշտուրութիւնն որ գեւ երկու կողման
հաստակութ էր, մը ուժեցն, և իւսն պարզ

բուն կարգաւորութիւնը դաշնակցութեան ընդհան-
րական ժաղավարին ձկնեցին բայց Առօտո Արքենաւո-
ւուան Հասարակապետութեան մէկու Նախանդները
կըցաւ իրեն հետ կապած որպէսէլ, և իր հրածա-
րութիւն ընդունողներն ալ իրավ առաջարկածի պէս
Համարելով՝ անոնց գէմ ալ պատրազմ՝ բայցու-
Առօր Համար Էնգրենիսու և Քռուորինդը և նահանգ-
ները զօրքն իրենց դաշնակցներուն ձեւըր յան-
ձնեցին եւ Արքակուայի ու Քրայիլիայի հետ միաբա-
նեցան որ անոնց հետ մէկանից Օրփակեի եւ Ռուզանի-
գէմ կռուին Առաջա և րկայն բարսի յայտարարու-
թեամբ մը Կը յացընէ թէ Քրայիլիա պատրա-
երեն գէմ պատերազմի ելլելով՝ դաշինքը կը դրժէ,
որովհետեւ 1828ին պատճենու Անիքսի ու Քրայի-
լիայի մը Հասարակութան դաշնայ Համեմատ Երկա-
ռութեանց մէկը մէկուին գէմ պատրազմ՝ բանալ-
ուղէ նէ, մըց ամիս յառաջ անօր սիրուոր իմացը-
նէ: Սուեցն Քրայիլիա պատարանն կու ասց թէ Ի՞ն-
պատերազմն Պահէնոս Անիքսի հետ չէ, Հայոս ուղ-
ղակի Օրփակէ զօրագիտն եւ յրացի Երկրիս (Ա-
րքուուայի) վոց յաբականդիրուն գէմ է:

Ո՞ւնելու հիմք հաստեղեցրէն եկած բուրը Աեզ-
առեցրէն և կը հասեն եւ կը շուշընն թէ երկու
կազման մէջ պայտապահ մասնաւոր պատրազմնէր ու
կոսորածներ եղեր են, բայց ամենն ին մէկն ալ
չէն. պոչիւ չէ : Եւյսափ միոյն Հիմնու Հիմայ
առաջ կ'երեւաց որ Օրիու զօրագիտոր նեղի մէջ է
եւ իր զօրութիւնը ժողովելու համար Անդի մասնաց
քաշքին պաշտումն ալ վերցուցեր է : Կր զօրքը
մէն խիստ շամ հոգի գիմացի կոմքը կ'անցնի : ԱԾԸ
լազգիներան հաւաքոր ըլքանք, Օրիու առանձին
յուսահասական միջակի մէջ է եղեր, որ Ամերի-
կային եկող տառին թղթարկը նաև անոր Անգլ-
միացյան փախչեցն լուրջ պիտ'որ քերէ, և ար-
գեն աս փախճանի համար նաև ալ պատրու-
տեր է, կը բան: Ինք Յ հազար զօրք հազիւ ունի
իր հակառակորդները 20 հազարէն աւելի
թէպէս աս պարու ըլքաց, բրազիլիայի կայսրու-
թիւնն անուն ունեցազ տերութեան ներքին փոս-
ու խախուս միջակը ճանապարհները կը առանձիւմին
թէ արդիոք աս պատերազմը յաջողութեանք գրախ-
ութիւնոր հանէ: Արդիշ պատերազմը կ'երեւ ոյ ԱԾԸ
Արականացի սահմանն մէջ Անդի վիտէօյի մաս-
ութիւնի ըլքաց: Բրազիլիայի բանակին հրանենասարն է
Քամիս կոմալ, իսկ իր նաւատարարներն հրանենա-
սարն է Արևնիլ, ծովագետը, որն որ հարանա-
գետը բնեած քոցած է Պարտուին զօրքն արդէլիստ
հանուր: Արևու կուայի սրինաւոր կուսավարա թէնու
զամերեցն է Արական, իսկ զօրագիտը Կարգն
հնդրեւիասինը՝ Արգուիզու, իսկ Վուսինու մինը
Աերազորոց: Աս պատերազմն մէջ Վանդիսիսի Առէ
նարու ծովագետն աւելի բրազիլիայի կողմէ կ'երեւաց
որովհեան: Էնդ զիս իրեն շահաւոր առ և արական
գաճինք մը անկից կը յաւաց: Իսկ Գարդիայի Արքիւ-
տուր ծովագետը գիտելով որ Գաղղիայի գրիններ
ըստ նկատմանի բանած ընթացքը հասանառն չէ ու
քիչ առենաւան մէջ կը նույց փոխութիւ, կը ընալոց որ
առ գժաւութեանց մէջ բարրութիւն չէ զոյ կենուց, որ
պէտ զի ըլքաց թէ մէկուն կողմը բանելին են եպը
Գաղղիայի քաղաքավարութիւնը փոխութիւն՝ ինքն
առ պատճ ճահիսն մեռնեն թօռ տառ աշխարհ:

0 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

Ա. Զ. Գ. Ա. Տ. Ի. Կ.

Probabilistic

ԵՐԵՎԱՆ ԳԵՐԱԿՐՈՆԻ ԱՅ ՄԵԴԱ

Այսուհետեւ կը առաջի ընթացք իւ ըստի: — Ամենաբարձր
պարագաները: — Եղանակ առաջարկութեան գործութիւնը առ
այս քայլութեան վրա առաջարկութեան գործութիւնը: — Բայց իւ իր առաջ
արձակը: — Խորոշոր ըստի կը չկայի: — Պարզ պար
անականութիւնը ըստի առաջարկութեան: — Առաջարկութեան դրա պար
անականութիւնը: — Բայց առաջարկութեան վրա առաջ
արձակը: — Պարզ պարագաները: — Բայց իւ ըստ
այս քայլութեան վրա առաջարկութեան գործութիւնը: — Ամենաբարձր
պարագաները:

Արքան թէ ամեն աւելու Հայուսանի բախու
ա եղածիքը իւր հետու կը կըւ. եր ո
ներ Տառ Կրպը, շորիք ու թշուսութիւնը կան
բարդութիւն ի բաց կը հայածուեն և, կամ ուն առաջ
մայս կը պատճենի. Եր որ կը իրաներուն ո
խորհուրդներուն գլու կը գործաւք. իսկ Եր որ ին
կը չեւանար, առնե անօնու զժքիսաւթիւնը՝
առաջանց երկրին վրայ կը զեղափն, առն կողը
ոզոյ ու արածութեամբ կը պատճ. — Եր որ Ս
ահման արքեան արարուեամբ լորի Հայուսանի հա

տալ, աշխարհական թագավորություն ամենեւ էին կատարած կամ վախի չափանակով՝ ըստն իրավամանքները մասցւա, ուրիշ տակ առաւ նորի պարուաց հետ կրու դաշտերը, ուրածած իր անդրաւալեան ու բանութեան զարձեցեւ սահմանակած եւ անհիմու յաւառը տանիքի ։ Կամ միարե զրու Արաւիկա անա կործանան վրեւ և նորի պարուաց ներքն առանձ ։ Եւ որովհեած Ներքան կոմաշարականն ամենուն առաջնորդ ըլլարով՝ իրեն գել պատերաց մի եղան Հը և մասնագամայտ կոմաշարականուց նախարարութեանը շատ մեծ հարցուութեան ուներ, ու զեց Արակի ամենուն յուսա այս նոյն ցեղ թնջիր, որպէս զի թէ քենա տան և թէ տնոր հարցուութեաններն ու կորա ածները յափշտակի ։ Ես իր շաբ բազմունքն արգահամելիթեան զըսի առանձւակ համար բոյց կամ առարտինուց ցեղն Արմենիի հին արքաները հաւաքեց, որպէս թէ զանոնց իրեն ։ Իր աղքակունները իւղի մեծուրեց ։ Անոնք թագավորին ըստ խոռոչներուն եւ զրան զայնիցներուն վրայ վասահանուազ՝ առանց կանաչի հրուերին հնաեւեցուն, ամենայն բազմութեամբ՝ արք եւ կանաչը ու աղքակուն եկան ։ Խակ Արշակ ղամճարը մկանեղ անինաց կոտրել առաւ, որով այս երեւելի ու ուսուանի ցեղը զբեթէ սինեւ եղաւ ։ միոյն Ազգան օրան անունով մէկը որն որ դիմուանով չէր եկած, կուսորածէն աղասեցաւ, եւ երբ որ եղածն իմացու բնուանիքն առաւ, շատ մը Յանաց երկիրու փախու ։ Թագաւորին ոնն ու առելութիւնն առ անորէն սպառութեամբ ալ շատելով, հրամացեց որ պետանիքն անգինները քայլեն դարսը բաց դաշտերուն վրաց զիւկներն ու գրաւելու առաջաւճան ու կործներն զանելով և որոնց ըլլարով իմանուզով՝ առն թաղեցին ։ Բայց Արշակաց առ վեց առ Երամատագիտաւթեան ու համատրաման թէ ենն ցցցի ալ մայուսութ պատեւելու սօնի մին եր, ուստի եւ ու ին ինչու մարդիկ չարաչոր ուղար չափանակ ու իրենց տիրամախութեան զոր եղան ։

Այս որ Արքանից են առաջ Ո. Ներսիսին աւզը՝
կայս՝ առ ամեն շարիբները բաց, ին վարդապետին
որբնակին հետեւերը՝ պետ թագաւորը ասասին
յանց իմանել է և խոսուել որ խելքը դաշտու բերէ,
իսկ Արշակ որն որ ան առնե՞լու ամենեւթես մէկէ մը
ակնածաթին չէր ընկը, չիմաշով առ բանուիման
անթերուց զիմանակ, հրամացեց որ զինքը քարիսէ-
լով մայութեն: Բայց Արքին ազգ ակնաները վեցը
համուշելով զինքն յամփառեցին ուսին եւ իրենց (Ա-
պահութեանց) զաւար տարին: Եւ պամփառեն յան
զարուար են, թաղաւորը չը անդզնեցան իրենց գետ-
ան մը ընէլ, մասնաւոնք որ կը վարիստ թէ բարք
նուխարաւոք նայն տաթուլ առք կ' իւրին: Աս բանես
իրաւումք ալ կընար կառական եւ, միշտ որ ունեցելէ
շատերուն մածաւոցն առանձնելու պարագաներ տառած-
եր, եղբեմն մէկ ցեղան երբեմն մէկոս ցեղին մարդիքի
առ կամ ան պատճառ անուց մեղացան եւ ինչուրե-
նին յարգաւունիս տառած ըլլուրին: Իւ արդէն ունեց-
ուարուից թագաւորին զիման եւ իրեն զեմ բարդած-
ելու:

Ըստո՞ն անտարբիջոյ առանց խոհըքերէն զըրգութեած, կամ զ ոնէ նախարարաց Արշակոյ Հետապիջ չըրբացն յարձման ասիթ և պէտքավայր, մանաւանդ որ ուրիշ տեղուց ունեցած դրուերութիւնները նոյն ժողովական բիւրդաց էին, Հայաստանի վրաց զրաւոր լաւագու մը խարթօց, Վանապղն պահպատի զրաւակեաբն Հայութաւորութեան առէ, որն ու Արշակոյ ուրգուիրը Հր: Բարգաւորու ու բանո յըրըմ՝ շատ վիճակու և որպիշտան իր նախարարներէն ունեն, ին որդութիւն մը շըր կիւնար բաւասար, Հարկադրեցան թշնամունց տեսքի առ և իր անձնն ապաստ մինչը հագուշուն նախարարներէն շատերն իրենց ունենալուն ու առաջանանքը Պարսկաց զրաւ գաղանութեան ապաստը համար ունենալու Վարդու զանին դիմութը կ'էրեին, զինքը սկրով կ'ընդունեին, և Վարդին ապաստը ըլլարով՝ իրենց պիտինք տեսք ապսէնդութեան համար մինչեւ Շահու հան կ'էրթային ու կը խոսանացն որ ունիշ եւու. իրեն հաւատարութեան ծուռուն:

Ս. Կերպիսի ան պրոնցելի խօսքը ըստ պահանջման
յառաջադպան չնկատով եր զիրենք ան տեսակ պահ-
անիք դանդիքին վեսպրոնէլ բաւլով որ թէ Հա-
մաձայ պատահանձնել հանգանդելու համար եւ թէ
մինուգանցն երախափառութեան պրաբուեն ասի-
ուած են հաւատարիմ մեալ բրեց սեղակին
թողարքին: Անդ ամենը աւ կը լուր, Արշակու-
նիք օդինչ առան, աղջուակեանութեան համար Յն-
ամենաուգ ու մեծապ, յառաջ երթապ, զանզան
երիբներու և տապատճեներու ուր բլլայի: Երշա-
կունաց ցեղին կանքին է առնք են որ ձեզի մե-
ծած պատիներ, պաշտօներ, բժիշանութեանուր
առած են: Եւ թէ պէտք, կրտք, Արշակ թագուա-
րը շորադ որ ու բլլայ, ի մերս սկզ անենցի ձեր
ու ահանձն թագաւոր է, եւ բրեր ուրաքամ լու է
որ բրեն հազարակ մեռք, քոն թէ բրեր պատումք-
րից առար եւ անսառամ ու աներօն թագուարի
իշխանութեան տակ մանեք: Եւ որ ցիւնու նախա-
րարք կը զպացեն թէ Աւազու առար և որ միւս
Երշակայ համար պատերում կը լինեք, Եւ երբեք
հաւաքիս տառ, երբեք խաղաղութեան երես առ-
առն շանքիք, զբաներնիք՝ որով Եւ աւրարք եւ ան-
առն կը սրբեք, անիկ ու տարիք առնեցք՝ կը-
ներ բրեց Ո. Հայրունքար թէ Կայն իոն ձեռ բրած-
ներ միւնցեք, որոշափ յանձնակ տառնի հաւատար-
ութեանք ծառացեին, ձեք անձնոց, յնունեաց,
հայրենաց, կրնից վեայ պաշտիք արբեն թափեին
և առ մեզք լը մի որ ըստը պարինենքիդ ոսքի տակ
տանեք, ձեք տիրամիքանեան, հաւատարութեան,
հայրենատիրութեան ընէք: Մարերնիք բրեք ք-
ր առ որ գործարքեամբ նուի, ուրբ կրնիք, այ-
լուրնողնենու, վասնիք մէջ կինար: Ալիդիք որ
ըստ ու ձեք անհաւատարմանեան համար Ա-
ռառանք բարկամաւզը՝ վեց շաբաշը ճառացութեան
եւ ասքիսնեան տակ ձգե, որն շաբանաք երեւ-
ապասիլ: Հիմ զես առնեաց ինչ ձեռցերնիք է:
բայց երբ որ մէջ մ'անձնիք անձնն ան շաբաշը զե-
րացնեան մշ կինար, անուանամ և խաւամիք
մարդիկներու ծառափ կը լլայ, ու տառն որին բ-

կրօնի եւ թէ հայրենոց մօծ մէ հեռու եւ :
Վշտու Վաշի ու պատաժոնն ու ուժ ունեն
իր արքականութեան զէմ ըստ մահրանութեան մե-
ծամբ ինչը անցուն պիտօք բլրոց անդաշու խա-
չաց պիտօք ըլլոց որ իր անողութեան մէ ենու պատ-
եցին համար և որ հիմնի պայմա անեն թաղ
արքանց ունի խոչ իր արքականն կը հայտնի ի-
ւորց ինչ օգուտ ։ Հայրենը ընթել մարդու ձեռքն
է, իսկ ունեածն ասիրը ու պատահ մէկն աւ-

թէ իր կողմէ անդապէւքը՝ իրենց ըստանէնքն ողին
Պարսկաստան գոն:

Հըսք որ առ պատմութեան շայտանական հաւաք ուղիղ
ուղիղ և ցանց Աջ եղած սպիտերն աւելի եւս իսկ
արածութեան Աջ թիվուն, վաճառ զի Պարսից թու-
գաւութեան նպատակից յայտնական կը տեսնեմ: Բայց
ոչ պատմեմ և ոչ նախացարք ցունեն առ ին եր-
թու: Եւ Եւազն զինու ու մաս իսզու ուղար-
կախացարքներն ըստ անփառելու ու պատմութար գոր-
ծովով իւսնելուն: Կոյն իսկ բուեց ցոյց ու ուն-
ցած հետեւութիւնը աւոնելով՝ սկսուն շարադր
զբայց և Ս. Կուրիքի բարերարան պատութիւնն
իւսնեալ: Խակայն բանը ցանեն անցած էր, որից
հայ չէր մնար, բոյց եթէ ինքով որ վայրի
որդեանից: Առաջ երած մեհքու միարանց ցոյն, Վա-
հանազնութեան թու առ առ զարքն հայութեցին, և բուեց
բնակութիւնն ու ցարք ական ինչքարենին հետեւըն
առած: Յանձնառան ինկուն: Խակ վայրինք իր ըս-
տը զանձներն ու ինչ մի վարք տառ, վայոց Կառա-
գերից բերդը մօսու, որն որ պատրի անուք էր:
յաւսալով որ Պատ պահն՝ իր զանուած պիճակի ի-
մանալով կու զայ զիմքը կազմաւ:

Հայուսներ որ առ բաները լոկէ, խիստ բար-
կուսալով՝ հրամացրց որ Աշխահ թագավառից շղթան
զարդեն և առանձին առաջ պատճենի Հայոց ըլքոց
բանապետին։ Այս միեւնու համեմ՝ զՄինչում Ա-
ծարունի եւ զՀաման Մատենակենաւ, պոնքը քրիստո-
նութիւնն ուրացած ու բոլորութիւն Պարսիք իօնն
անցուն էին, և ամեն կերպով կը ջանացին որ ի-
րենց հոգունեց վասափի մեծանուն ու բորձը իջա-
ռան մէնու համեմն, շատ զգրգոյն Հայաստանի վայ-
բուրքը։ Առուր եկան Ըստովերից բերդը պար-
բռիցն, և թէ այս նոցի վերքին անհնարին մնանա-
չելի ամրութեան համեր բան մը շէին կրծար ընկ-
բայց հօնեցրց շատ կազմի ոսկեւորը՝ շատ վայս և
տայբին, կայրէին, կը կրծամնեն, կառողապահին։
և մեծ հարստութիւնն ու ամենին զերբ ժողովն
իրենց բանակը կը զ ասեացին։ Կայս միջնորդին Յանձ-
ներին երբ գտնեաց առաջարկոց պատզոյն հետ խա-
րէ Հայուսունն առեւ ունեց մարդ կը խարթի,
պոնքը զարդնի գանե մը բերը մանելով՝ թագուցին
ու քափիները կը քաջազերեն որ Հայուսունն ի-
նան, համերեն, շատ շանցնիք՝ որբոցորդին կը
անքախն դորը ոզնութեան կը հանի պլիքնիք կը
զուռ։ Այս խոզերուն վասահերլով՝ ըլքուն մէջ-
ներէ Երբայի համանակ զ թուցած կը ցան բացաւու-

Առաջինը ու առ խօսացումն պնդութիւնը պլաս կա-
շվեայ, աւ չուզեցին ուղարկեց, ահծնուառը եղան
Պարսիկներ ներ Խառն, բորբ քերգին ան շբ-
առաւած գանձերն ու Հարստութիւնները յարիշութ-
իցին, Եւ մասքիթները պերի բոնիքով քառանձնեց
Ժօռ Խարեւառն ուարին, ուր որ թագուհին մե-
ռառանին:

Տաղայի մէջ կը հայտնի պատճեն է Առյանութիւն քերած

የኢትዮጵያ ቴጥነችና የወጪዎች

QUESTION CORRESPONDENCE 8

Անդրեասում 100 ընթացիկի թափեր՝	արձ.	ջիւրը 2 տվ.
Առաջապարկ 100 ընթացիկի թափերին՝ 129 ^{1/2} „	„	1/2 „
Միջնամաս 300 Պատրիարք. ջրամ՝	„	2 „
Լուսառու 1 գումարու արձակին՝	12.57 „	1 „
Համարայի 100 պատճենու թափեր՝	285 „	3 „
Մարտին 300 ֆրամեր՝	152 ^{1/2} „	2 „
Փարեզ 300 ֆրամեր՝	152 ^{1/2} „	2 „
Ֆրամեր. առ Արյուն 120 ֆրամ.՝	125 ^{1/2} „	3 „
Պղինք (Կոշ. 4.) 374—378 գումար՝ 1 ա	„	31 պ.